

Հայ պատկերագրութեան համար ասոնք կարեւոր են իր ազգեցութեանց տարածման միջնորդներ:

Այս բազմակողմանի արժեքով ուսումնասիրութիւնը ունի նաև Յաւելուած մը ուր էջմիածնի մէկ ձեռագրէն առնելով Սրբազն հեղինակը մեզի կու տայ «Գանձ Ամենափրկչին ի Տէր Մանուէլ Բջնոյ», որուն կը յաջորդեն 10 ձեռագրաց յիշատարարանները, ուսումնասիրութեան ընթացքին արդէն մասնակի ներկայացուած:

Հատորը ուսումնասիրութեան համար մատչելի ըլլայ իր անուանց եւն, ցանկով, անշուշտ բազմաջան Մեսրոպ Սրբազնի աշխատանքով պատրաստուած: Հուսկ կու զայ վրիպակներուցանկ մը՝ իբր «անհրաժեշտ ուղղելիքներ»: Սակայն նոյնքան կարեւոր շատ մը ուղղելիքներ անուղղայ մնացած են գործին մէջ. օրինակ, էջ 31, Ա. սիւն վերէն 25-26 տողերուն Հայոց Զժիթուակնը փակագիծի մէջ հաւասար նկատուած է 1665ի որ պէտք է ըլլայ 1465:

Իբր գիտողութիւն աւելցնեմ որ ցանկալի պիտի ըլլար բոլոր պատկերներուն տակ նշանակուած տեսնել անոնց շինութեան թուականը

կամ մօտաւոր շրջանը: Խոկ ամենասիրելի բարեկամ Գարեգին Սրբազնիս ներողամոռութեան վստահելով իր ուշագրութեան կը յանձնեմ օտարաբանութիւնները՝ որոնք գոնէ իրեն նման հայ գիտնականի մը համար ուղղելը շատ հեշտ է: Խոչ հարկ տղեղ կուշտուրային երբ ունինք հեշտահնուն մշակոյրը: Կամ ուսումնասիրութեան սկիզբն խոկ գործածուած՝ սիմվոլիկ, դեկորատիւ, մօտիւներով, օտար խժալուր բառերուն տեղ աւելի իմաստալից չե՞ն խորհրդատիպ, խորհրդանշան, զարդանեւ, ձեւաւորումներով: Էջ 44 բ. սիւնի սկիզբը յանկարծ կը հանդիպինք անձունի, անտիպ, օրնամենտացիայովի մը՝ որուն հայ լեզուն վտարման առաջին հարուածը տուողը նոյն խոկ մեծանուն գիտնական բարեկամիս պիտի ըլլար:

Կ'աւարտեմ այս հակիրճ տողերը սրտանց յուսալով որ սրբազնին միւս թանկարժէք գործերն ալ հետզհետէ հրատարակուին: Նոյն ատեն մաղթելով որ գոնէ քանի մը օրինակ սպառի սա մեր յուսահատեցուցիչ անուաբերութեամբ ամշցնելիք մատենակերներուն մէջ:

Յ. Քուրտեան

Հ Ա Յ Ս Ս Ա Վ Ո Ւ Բ Լ

Անցնող տարին խեղդեց մեր հոգեկան անխառն չրծուանքը որ պտուղն էր մայր հայրենիքի մէջ ուռնացող բեղուն ու բազմատեսակ գրական սեռուն՝ գեղարուեստի շնորհալի թեւածումներու հետ գրական հունձք մը որ կ'ողողէր մեր մատենագրանները, և աւելի՝ մեր սրտերը նոր և անվկանդ յոյսերով: Տիսուր է ըսել, և սակայն պէտք է գարձեալ լունք ու սպասենք որ կարմիր հորիզոնը պայծառանայ և Սրբարատի սպիտակափառ գագաթը վերստին երեւայ իր թափանցիկ շղարշին մէջ հինաւուրց յիշատակները վերապրումի յոյսն աճեցնելու:

Մինչ այդ, կ'ունկնդենք տիրանոյց երգը հայաշաբարին բնաբաղձիկ, վտարանդիք հայ սրտերու, որոնք բութեան ու մոռացութեան դէմ, ու կ'արձանաւ իրենց ուխտն և երգումը այդ զրի կեանքը պահպանութեան համար, խորապէս համոզուած

թէ անոր մէջ է իրենց յատուկ և միակ արժանաւուր կեանքը:

Հայ մշակոյթի արտասահմանեան շարժումը կը ցուցադրէ գործեր որոնց մաս մը ճիգեր ու փորձեր են, ուրիշներ ալ կան և բաւականաթիւ որոնք իրապէս բան մ'ունին սորվեցնելիք մեր սերունդին և ունին կնիքը տեւական արժէքի:

Բայսանական տեսակէտով ազգային պատմական – մշակութային ուսումնասիրութիւններ իրենց յատուկ տեղն ունին 1936-1937ի շրջանին լոյս տեսած, մերիններէն և հայ մշակոյթին սիրահար եւրոպացի ուսումնասէրներէ:

Նախ պէտք է ըսել թէ Խորենացիմ իր պատմութեան գատով կը շարունակէ իր այժմէականութիւնը և պահպանողականին դէմ կը ցցուի հակամարտ դպրոցը:

Այսպէս Հ. Վարդան Վ. Հացունիէ վերջ Ն. Աղոնց է որ ծանրանայ թուականի հարցին

շուրջ միշտ յետաձգելով զայն. «Sur la date de l'Histoire de l'Arménie de Moïse de Chorène» ուսումնասիրութեամբ: Ունի զարձեալ պարագաները՝ կերարտադրուած ու վերակառուցուած կենդանազիր հին հայ կոնչ, նուիրուած «նոր հայուհոյն, որպէս զի գիտնայթէ որոյ զարմն ու յաջորդն է ինք, և զո՞ւ կը նորկայացնէ իբր ամուսին մայր և անդամ հայախոսի ընկերութեան՝ մեր ազին ու քաղաքակիրթ մարդկութեան առջեւ»: Հնախօս-բանասէր Հայրը տուաւ նաև Հայ Պատարագամատոյցի բնագրի և ծիսական արարողութեանց մասին հմուտ և մանրամասն ուսումնասիրութիւնը մը:

Հ. Ն. Ակինեան դեռ իր երկար ու անվերջ թարթափութեան մէջ կը շարունակէ Եղիշէի պատմութեան շուրջ իր քննական փորձը: Ունի սակայն լրիւ պատմական կարեւոր ուսումնասիրութիւններ. «Մովսէս Գ. Տարեցացի Հայոց կարողիկուն և իր ժամանակը» որպէս նպաստ Հայ Եկեղեցւոյ պատմութեան, և «Սիմեոն Դպրի Ղեհացոյ ուղեղորութիւն - Տարեգրութիւն» և յիշատական բանական բանական բանական պատմութեան տուաւ և պատմութեան առջեւ»: Հնախօս-բանասէր Հայրը տուաւ նաև Հայ Պատարագամատոյցի բնագրի և ծիսական արարողութեանց մասին հմուտ և մանրամասն ուսումնասիրութիւնը մը:

Իր տեսակին մէջ գեղեցիկ և հետաքրքական է Հ. Պ. Խսապալեանի քննական ուսումնասիրութիւնը «Տարիանի Համարարատն և Հայերի Աշետարաններու աւազին բարգմանուր իշտիւն» համարգական - բաղդատական լոյսին տակ Ուկեղարու մեր գլխաւոր հեղինակներուն: Ցարգակի գործերը Առելեար Առաքել Սպառուխան իր «Հողանդան և Հայերը Ճ. Փ. Դպրեռուն» պատմական ուսումնասիրութեան յետոյ (1926) վերջերս «Հանդէս Ամսորեայ» ի յորելեանին յարգալիք նուիրականով հրատարակեց եւրոպայի Հայ գաղթականութեան պատմութեան ուրիշ կարեւոր գլուխ մը «Բեղդիա և Հայերը»: Նշանակնեք գարձեալ իր մէկ բանասիրական փորձը «Ֆիրոզուի և Մովսէս Խորենացի», միասին, կցելով «Firdowci et l'Influence iranienne dans la littérature géorgienne».

Բայց իբրեւ զբեղ և պատմական յուշարձան հայ մանրանկարչութեան արուեստին - յետ Բագմակի տուած հնագոյն կարեւոր նմոյշներուն Աստուածաշունչի Հայաստանին պատմական մեղեկութիւններ Հայաց Աշետարանը», և «Հաւուց բարի ամենափրկիհը» եւն: Մեսրոպ Մագիստրոս Արքեպս. էն ալ ունեցանք «Պատմական մեղեկութիւններ Հայաստանի ուղղման մասին», Արմենակ Սագրեանէն «Une porte en bois sculptée arménienne de 1134» («Artibus Asiae», vol. VI, fasc. 3, 4, Leipzig).

Բայց իբրեւ զբեղ և պատմական յուշարձան հայ մանրանկարչութեան արուեստին - յետ Բագմակի տուած հնագոյն կարեւոր նմոյշներուն Աստուածաշունչի Հայերէն թարգմանութեան - 1500ամիակին առթիւ (1935-6) - պէտք է նշանակել օրիորդ Սիրարփի Տէր Ներսէսէանի - վկայեալ Բարիզի համալսարանէն - հրատարակած ֆրանսերէն «Manuscrits Arméniens illustrés» Ժ. Փ. Դպրու ճեռագիրները Միլիթարեան Վանքիս. Երկու հատոր, մին տեսական - նկարագրական, միւսը միազոյն պատմական պատմութեան ուրիշ կարեւոր գլուխ մը «Armenians at Agra and Gwalior»:

Գնահատելի է նաև ողբ. Բարգէն Կաթողիկոսի «Հայ Կիպրոս» և, հին ու նոր տեղեկութիւններով: Մէր ձեռքն հասաւ անխոնջ զրչին վերատեսնուած և ստուարացած հոյակապ անզլիերէն «Armenians in India» «Հայերը Հնդկաստանի մէջ» հատորը. և ատէկ զատ «Madras, the Birthplace of Armenian journalism» (Մատրաս ծննդավայր հայ լրագրութեան 1794ին) և «Armenians at Agra and Gwalior»:

Ցարահատելի է նաև ողբ. Բարգէն Կաթողիկոսի «Հայ Կիպրոս» և, հին ու նոր տեղեկութիւններով: Մէր ձեռքն հասաւ անխոնջ զրչին վերատեսնուած և ստուարացած հոյակապ անզլիերէն «Armenians in India» «Հայերը Հնդկաստանի մէջ» հատորը. և ատէկ զատ «Madras, the Birthplace of Armenian journalism» (Մատրաս ծննդավայր հայ լրագրութեան 1794ին) և «Armenians at Agra and Gwalior»:

Արտաւագդ Արքեպս. Հալէպի, համբերատար միծ աշխատանք մը կատարեց յօգուտ հայ բանասիրութեան՝ իր երկու հատորներով Ա. Ա. «Ցուցանկ հայերի ճեռագրաց Հայկակի Ա. Քառասուն Վանկուրների կեկեղեցոյն և մասնաւորաց», և Բ. Ա. «Հայկակի և Անդրեասի ու մասնաւորաց» քով գաղղութանութեան պատմական տարբերական անդամական մէջ աննախընթաց գործ, խտացում Հայ Ալոքսոսի պատմական յիշատակներով լի անցեալին»:

Եւրոպացի բանասիր - գեղարուեստագէտներէն՝ բացի Հ. Մարիէտի և Հ. Լիոննետի պատմական համարէն հայուհոյն անդամական պատմութեան առջեւ»:

Եւրոպացի բանասիր - գեղարուեստագէտներէն՝ բացի Հ. Մարիէտի և Հ. Լիոննետի պատմական համարէն հայուհոյն անդամական պատմութեան առջեւ»: